

ժխտական պատոսիտանը գրական թերթի մը բանաստեղծ - աշխատակիցին, արևած Վարդանանց գայամարտի 1500 ամենակին տափթով, թերթի խմբագրութենէն իրեն եղած գրութեան մը առաջարկին, թերթին լոյս ահանելիք բացառիկ թերթին համար, այն պատճառարանութեամբ թէ իրմէ շատ աւելի կարագ գրիչներ ըրուծ են արգեն պէտք եղածը այդ ուղղութեամբ և իրեն - յաջողած գրագէտ մըն էր ինք - ոչինչ մնացած էր այլևս գրիլիք այդ մտաին.

(2) Խնչու գրել; Առաջի կարգ անցոնց ճշմարտութիւնն է թէ հայը - սփեռաքառայը - ամէն ինչի կը զահէ՝ բացի գիրքերէ; Թէ ան պատճառատ է օժանդակելու բարենպատակ ու հանրօգուտ ամէն ձևադրկի, բայց կը կզպէ բերանը իր քսուկին՝ երբ կարգը գայ հայ գիրքին ու թերթին; Իրաց այս կոցութեան մէջ, շատ բնական է որ յուսահատութիւնը չուշանայ կթուտելու ծաւնկերը Հայ Գրականութեան անդաստանէն ներս մնացք գործելու համարձակութիւնը - սւրիչներ պիտի ըսէին թեթեամառնութիւնը - ունեցող Սփիւռքահայուն; Ի՞նչ վիճակ կը ներկայացնեն, վիրջին հաշուով, նիւթական գեանի վրայ, Սփիւռքի այսօրսւան գրագէտները; Անոնց մհծագոյն ակասը իրենց ասպարէզ ընտրած են զատիքորակութիւնը հայ մանկաւայն, համեստ կինսաթոշակով հայ վարժարաններէ ներս պատճանավարող ուսուցիչների; Յիշենք ասոնցօքէ Մ. Իշխանը, Եղ. Պօյտանոնը, Զ. Մելքոնեանը, Լիսոն Վարդաննը, միայն Պէյրութահայերէ; Աւրիչներ կը պատկանին բանուարական գասակարգին, ու աշխատանքով իրենց առօրինայ հացը ճարող յաճախ - Համաստեղ, Ն. Սարտիեան; Քիչեր միայն կրցած են - աւելի ճիշդ՝ բախտը ունեցած են - ըլլու հաւասարապէս յաջող գիտութեան և որուեստի մարդեր, ինչպէս Տքթ. Քէքլիկեանը, Արամոյիս Սբապեանը, Ժագ Յանկորեանը, Նարգունին ևայլն.

Մտաւոր յոզնութիւնն ու բարսյական մհծամեծ զահաղութիւններէ համար նիւթական զահաղութեան ալ յանձնուու ըլլու այնքան ու գիւրին չէ, ու երբ այս բարին միացնեած գնահատական գաղափարը առաջանաւ առաջանաւ առաջանաւ առաջանաւ:

ԲՈՒՇԾԾԻՐԾԿԱՆ

ՄԱՆՕԹՈՒԹԻՒՆ ՄԸ ԵԶԵԿԻԵԼ ԺԶ. ՅՈՒ ՄԱՍԻՆ

Հին Կառարանի մեկնիչներ երբեք չեն համաձայնած Եղեկիլի ԺԶ. Յումարի առօրուկան բնազրի կոճուան հախազառութեան ճիշդ մեկնութեան չուրջ թերթին մեղնութեան չուրջ: Թերթս վերջերս հրատարակուած արամական պապիւրուէ մը նոր վկայութիւն մը մեզի օգնէ մեղնութիւնը աւելի մեկ ուղղութեամբ հաւեցնելու:

Կոճուան հախազառութիւնը կը զանուի անհաւատ կոնջ ալլորանութեան մէջ, ուր Եղեկիլի կը տեղեկացնէ Երաւազէմին իր գարչելի արարքները և կը կշտամբէ զայն, որ բոզութիւն կը խաղայ Եղիպատոսի. Փղըշացուցոց Ասորեստանի և Թողդէստանի հետ վիխանեկ հաւատարիմ մնաւու Եհովային: ՅՈՐԴ համարին մէջ Տիրոջ մէկ պատգամը կը ներկայացնէ, այսպէս:

ma(h) mulā(h) libbatēk n um donay yhwh.

Ինազիրը կը չարունակէ, սորովհեան դուք այս բոլոր բաները ըրիք, բանացող բոզի մը պէս զործելով: Խնչիրը կը կեզրունայ mulā(h) libbatēk/իմաստին չուրջ որ յաճախ ըմբոնուած է հետեւալ իմաստով: սորքան ակար էր սիրտու:

Նախադասութեան իմաստը հասկնալու ձախողութիւնը վկայուած է կանուխէն LXX թարգմանութեամբ, որ զայն կը թարգմանէր. ti' diathō ten thygatera sou, legei

Երութեան պակասն ու գրականութեան հանդէպ սնուցուած անտարբերութիւնը զանդուածներուն կազմէ, յատակ կը դառնայ թէ ինչու ո՛յնքան սակաւաթիւ են հայ գրականութեան անդաստանէն ներս մանելու խիզախողները:

Գէմբրդ Ա. Ճինեկիջեան
(Ծարտնակելի՝ 2)

kyrios («ի՞շպէս պիտի անօրինեմ զուսուրդ, կ'ըսէ Տէրը») (1), յայտնապէս լ'եթէկ կարդաւով փոխանակ libbatēkhi և անիւսաս արաւացայտութիւն մը ներածելով բնագրին մէջ, Միւս հին թարգմանութիւնները նմանօրինակ գժռաւրութիւն մը կը յայտնին: Պատկանական՝ «In quo mundabo cor tuum, ait Dominus», Փեշիթան՝ mn' dwn lbtktv 'mr mr' («ի՞նչո՞ւ պիտի դառելի զուսուրդ, կ'ըսէ Տէրը»), Թարկումը՝ mh tgyp hwh rs' lybyk («որքան զօրաւոր էր սրաբդ մեղքը!»), Սակայն, բայց հին թարգմանութիւնները, բացի Թարկումնեն, կը համաձայնին մեկնեւով՝ mlhը իրբե անկատարի տառջին գէմք եղակի բայց մը:

Արդի թարգմանութիւնները ևս միակերպ չեն նախագահութեան թարգմանութեան մէջ, ինչպէս քանի մը օրինակներ ցոյց պիտի տան:

Bible de Jérusalem: «որքան ակար էր սիրուց!», CCD: «որքան կատաղի էր ցանկութիւնց!», RSV: «որքան սիրակից է սիրուց!». American Translation (Chicago): «ի՞նչ անուն կրնամ գտնել նկարագրելու համար ընթացքը!». Das Alte Testament Deutsch: «սակայն որքան անենուած էր սիրուց». Sacra Bibbia (Garofalo): «ո՞հ, որքան անենուած կերպով յաւզուած (էր) սիրուց — Տիրոջ պատգամը», Bible de la Pléiade: «ո՞հ, որքան մոլեգնութեամբ լիցուած եմ քու զէմք, պատգամ Աստված Եհովայի», Վերջին թարգմանութիւնը՝ E. Dhormeինը, Bible de la Pléiadeի մէջ, մեկնութիւն մըն է, որ աւելի և աւելի նեցուկ կը ստանայ զիտնականներէ նոր ժամանակներուն: Այս թարգմանութիւնն է որ նոր յինարան կը գտնէ նոր արամական պապիւրուն մէջ: Այս զործածուած է G. A. Cookeի կողմէ իր մեկնութեանն (2) մէջ և P. P. Saydonի կողմէ իր մայթական թարգմանութեան (3) մէջ: Արկուքն ալ կա-

խում ունին միւսներու չարքին, քանի մը տարիներ առաջ G. R. Driverի (4) կողմէ համարին շուրջ գրուած երկու լուծումներէն: Բայց մեկնութիւնը սկիզբ առաւ յայտնապէս D. H. Banethին, օր նմանօրինակ նախագահութիւն մը կը բացատրէր ելե փանդինի պատմական պապիւրուն (5) մէջ:] mlyn lbtkm (Cowley, AP 37, 11); hwyt ml' lbtk (Cowley, AP 41, 4), «ըարեկութեամբ լիցուած էի քու զէմք: Ան ցոյց տուաւ նաև աքքատերէն զուգահեռականը: libbati malū (ուր libbatuն կը հասկցուի սավարար իրբե յոդնակի անուն, նշանակելով զայրազթ, բարկութիւնն): Արամական արտայայտութեան ուրիշ օրինակ մը ևս վերջերս զտնուեցաւ Assur Ostraconին մէջ 19-20: Հրատարակուած M. Lidzbarskiի (6) կողմէ: Սակայն, այս բոլոր օրինակներուն մէջ, արամական արտայայտութեան բնագիրը հստուածական էր և ոչ ոք կրնար վասահ լիլլալ անոր ճիշդ իմաստի մասին: Հաւանաբար այս էր խորշումի հիմը կարգ մը զիտնականներու կողմէ ընդունելու համար մէջնտրանութիւնը Եզեկիէլ քԶ. 30ի մէջ: Սակայն, արամական նախագահութեան հոր երեսումը, այժմ Paduaի (7) Museo Civicoի մէջ գտնուող պապիւրու նամակի մը մէջ զնուական զարձաւ: Առաջին երան, երրորդ տաղին մէջ կը կարդանք. «I tmyt lbt bzy l' ytyt hmw mnpy; ամի բարկանար, որովհետեւ անոնց {վերարկու և զգեստ} չըերի ի Միմրիս: Տաղը կը զտնուի նամակի մը մէջ, գրուած հօր մը կողմէ ստորին Եզիպտոս Միկասի մէջ բնակող զաւակի մը, որ մեկնած է կարաւանով մը: Ան կը չա-

(1) «Some Hebrew Words», Journal of Theological Studies 29 (1927-8) 390-6, մասնաւորապէս էջ 393: «Studies in the Vocabulary of the Old Testament», Journal of Theological Studies 32 (1930-1) 361-6, մասնաւորապէս էջ 366.

(2) Տե՛ս A. E. Cowley, Aramaic Papyri of the Fifth Century B. C. (Oxford: 1923), էջ 134:

(3) Altaramaische Urkunden aus Assur (Leipzig, 1921), էջ 8:

(4) E. Bresciani, «Papiri aramaici egiziani di epoca persiana presso il Museo Civico di Padova», Rivista degli studi orientali 35 (1960) 11-24, Padua Papyrus I, էջ 18:

(5) Արմագարուսի բնագիրն է՝ tini kathario ten kardian sou (Ըստ Հայութան կը թուի ցուացում մը ըլլաւ այս թարգմանութեան):

(6) Critical and Exegetical Commentary on the Book of Ezekiel (Edinburgh, 1936), էջ 172:

(7) Cat. Biblic. Quart. 23 (1961) 255.

րուհանէ . սերբ [հոն վերադառնա] և [պիտի
րիբեմ] զանոնք (հոն) քու առջեղու : Ե՛լ տմու
լի նախագասութիւնը տառապէս կը նշա-
նակէ սմէր լեցուիր զայրոյթ (ուղ) : Բայց
յատակորէն մլիք ձեւ ժընէ . ինչպէս Banethը,
Cowleyն և Driverը կանխաւ թելագրած են :
Բնագիրը կ'արդարացնէ բարկութեան զա-
ղաժամուրը և յատակ կ'ընէ թէ արտայայտու-
թիւնը կը գործածուէր արամերէնի և աք-
քատերէնի⁽⁸⁾ մէջ : Եթէ եզեկիէլի ժԶ . 30ի
մլիք տարրեր ձեռով ձայնաւորուէր (առա-
ջին դէմք եզակի նիփալ ՝emmālēhը թելա-
գրուած է)(⁹) : պիտի նշանակէր սկցուած
եմո զայրոյթով դէմդ : Ասիկա շատ լաւ կը
յարմարի եզեկիէլի ժԶ . 30ին : Պատմէնէ
վերջ բոզ երուսալէմի անհաւատութիւն-
ները, եզեկիէլի կը ներկայացնէ եհովայի
պատգամը . և Ո՛րքան զայրացած եմ քեզի
դէմը :

JOSEPH A. FITZMYER

(The Catholic Bible Quarterly,
Հոկտ. 1961, Հատու 23, թիւ 4):

Թրգմ. ԱՆՈՒՇԱՀԱՆ ՎՐԴԻ . ԶՂՋԱՆԵՍՅՆ

(⁽⁸⁾) Եզեկիէլի բնագիրը, անշուշտ, երրայե-
րէնով է, բայց libbatēkի պահուած ձայնաւո-
րումը բնագրին մէջ արամական և աքքատա-
կան արտայայտութեանց իմաստի յարմարու-
թեամբ, կը թելագրէ թէ նախադասութիւնը
ընթացիկ էր նաև երրայերէնի մէջ : Կրնայ
եղած ըլլալ նաև փոխ առնուած աքքատա-
րանութիւնը մը արամերէնի մէջ : Որովհետեւ Ե՛լ
ձեւ պատիւրոսին մէջ տարօրինակ է . կը թուի
անուան բացարձակ ձեւ ըլլալ : Դժբախտ արար
չէ ձայնաւորուած : Աքքատերէն libbatu բառը
սովորաբար իրրեւ յոգնակի զործածուած է (ինչպէս T. Bauer, Müss-Arnold, Driver, Dhorme
ևուրիշներ) . ասիկա կրնայ ցոլացուած ըլլալ
երկար աի մէջ որ պահուած է libbatēkի մէջ,
եթէ սկզբնական իգական վերջաւորութեան
ւն պատահարաբ իրրեւ արմատ նկատուէր
(ինչպէս qeset < qasutu պարագային, երրա-
յական յոգնակով զ satot) իր յոգնակի ժա-
գումն աւ աչքէ պիտի կորսուէր և պարզապէս
իրրեւ libbat պիտի անցնէր արեմտեան սեմա-
կանի մէջ : S. Iwryն ինձի թելագրած է թէ
այս ձեւ ելլից Ք. 2/ labbat —— es առեղծուա-

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԼԱՐՄԵՔԵՐ

ՆՈՐ ԳԵՏՏԻԿ ԿԱՍ ԳՈՒԱՅ ՎԱՆՔ

ՏԵՂԱԳԻՌԱԿԱՆՆ . — Նոր Գետիկ Վանքը
կը գտնուէր Արցախ հահանգի Բուօսի զա-
ւուին մէջ, Գետիկ կամ Տանձուտ կոչուած
հարթակի մը վրայ . երեւ ք կողմերէն չըջա-
պատուած էր անտառապատ բարձր լինեն-
րով, և բաց էր միայն արևելիան կողմը .
— Հ. Եղիազարեան, Եղմիածին, 1959,
Մայիս, էջ 46 :

ՊԱՏՄԱԿԱՆՆ . — Նոր Գետիկ Վանքը
հիմուած է 1191ին, Միսիթար Գոշ Վար-
դապետի կողմէ, և այդ պատճառով կոչ-
ուած է նաև Գոշայ Վանք : Իրեն աջակից
եղած են Վախտանգ իշխաննը և ամուսիննը
Արգու խաթուն : Աւելի երեւ եկեղեցիներ,
կառուցուած յանուն Ս. Աստուածածնի, Ս.
Դրիգոր Լուսաւորչի և Ս. Կարապետի :

Պոշայ Վանքին վերաբերող կարեար տե-
ղեկութիւնները կրնանք ամփոփիլ սապէս :

1 . — Վարդան Վահանայր . — Իր օրով, 1197ին, և Միսիթար Վարդապետի ջանքի-
րով, կ'աւարտի չինութիւնը Ս. Աստուած-
ածին մեծափառ եկեղեցիին, որուն հիմ-
նարկութիւնը կատարուած էր եօթ տարի
առաջ . 1191ին . — Կիրակոս, Վահանայր, էջ
111 : Բարխուտարեանց, Արցախ, էջ 350 :

2 . — Միսիթար Գոշ, մեծ հոչակ կը հոնէ
իրրեւ զիտուն վարդապետ և ամէն կողմերէ
աշակերտներ կը զիմին Գետիկ ուսման
տեհնով վասուած : Այդ աշակերտներուն
մէջէն ամենէն նշանաւորները եզան թորոս
Մելիտինեցի, Վահանական Վարդապետ և
Մարտիրոս Վարդապետ :

Ժային ձերին հետ կատ ունի որ նոյնպէս տար-
բեր ձեռվ պէտք էր ձայնաւորուէր :

(⁽⁸⁾) Վերջնական հե փոխանակ alephի հոս և
նմանօրինակ lamedh aleph բայերու պարագա-
յին, տես Gesenius — Kautzsch — Cowley, Hebrew
Grammar (Oxford, 1946), էջ 75 :